



Տարբեր գիշեալ է խնդիրի վը 120.

## ՀԵՐԻԿՈ ԱԼԹՈՒՐԵՍ

15 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Р. СУРЬ 4861

モトト 12

፩፻፲፭፯፻፯

ԿԱՐ

### ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՅԵՒԱՐԱԿՈՒԹԻՒՆ

‘Ախնական գաստիարակութեան վրայ  
գրուած մեր յօդուածները տես Ա. տարի  
Բիւ 20, էջ 192, և Բիւ 23. էջ 213.

“ Առաջին դասառութեան ատենը Ափս-  
սիոյ հասարակաց դպրոցին երիցագոյն ա-  
շակերտներուն ուղերձ մը եղաւ, ուր Փես-  
դալոցցին՝ իբրև գերազանց ուսուցչի մը  
սքանչելի արդիւնքներուն գովեստը կը-  
լար. և անոր կենդանագրով մէկտեղ՝  
տղոց նախագիծ (Երկամ) մալ տրուեցաւ:  
Նախագծին նիւթն էր նախ՝ Տր. Նայմա-

Նին Լիփսիոյ քաղաքացիներուն ուղղած  
մէկ ուղերձը. երկրորդ՝ յատակագիծ մը  
(Դլան) որբ՝ աղքատ և անտերուջ տղոց հա-  
մար հասարակաց հիմնարկութեան մը որն  
որ Փեստալոցեան հիմնարկութեան պիտի կոչ-  
ուեր, և յատակագիծն յօրինողը Տր. Ֆո-  
կելն եր. երբորդ Փռոֆեսոր Բլագոյին  
շինած Փեստալոցին վարուցը համառո-  
տութիւնը . “.

“ Տամներորդ ժամուն՝ հասարակաց  
դպրոցին երիցագոյն աշակերտներն և ու-  
րիշ դպրոցներէ ընտրեալ տղաք՝ իրենց  
վարժապետներովն ու դաստիարակամէր  
բարեկամներով՝ հասարակաց դպրոցներէն  
մէկուն մեծ սրահը ժողվուեցան, որուն  
պատերը Փեսդալոցցին կենդանագիրնե-  
րովը զարդարուած էին : Տր. Կայման, որ  
Փեսդալոցցին Իվերտունի մէջ այցելու-  
թիւն ըրած էր, և ուրիշ ազնուականներ  
ուղերձներ խօսեցան. և ուղերձներուն մի-  
ջոցին՝ օրուան առթին յարմար երգեր ե-  
րաժշտական գործեօք կը նուագուէին :  
Իրիկուան, Լիփսիոյ վարժապետներուն  
ընդհանուր ընկերութիւնը ժողվուելով  
աղքատ և անտերունչ տղոց համար որոշ-  
ուած՝ “Փեսդալոցեան հիմնարկութիւնը  
հաստատեց” :

Տրեզայի մէջ՝ բոլոր Սաքսոնիոյ վարժապետներուն որք տղոցը համար նոյն միջոցին ուրիշ հիմնարկութիւն մը հաստատուեցաւ։ Վերջապէս ասոնց նման մարդասիրական հիմնարկութիւններ գերմանիոյ մեծամեծ քաղաքներէն ամեն մէկուն մէջ կան։ Պէրլինի մէջ 1835ին ընդհանուր որբանոցի մը համար հիմնարկութիւն մը սկսուած

էր, որուն համար բրուսիոյ բոլոր գաւառներէն և գերմանիոյ ուրիշ տէրութիւններէն նպաստ տրուած, և Տիր. Տիսթէրվէկ յիշեալ հաստատութեան ընդհանուր կառավարիչ որոշուած էր:

Վիճնջե հիմա գերմանիոյ դաստիարակութեան պատմութեանը մէջ մեր յիշած երեւելի անձինքներուն դպրոցները՝ ոչ լոկ հասարակ դպրոցներ, այլ և վարժապետանոցներ էին. թէ անոնք ան դպրոցներուն աս անունը տուած չեն: Քանզի անոնք դպրոցներուն նպատակ՝ ըսկ տղոց կրթութիւնը չէին դներ, այլ դաստիարակութեան այնպիսի սկզբունքներ և ձամբաներ ալ կ'աւանդէին որոնք հրահանգելու կամ ուսուցանելու արհեստը սորվելու կը ծառայեն: Ինչպէս Շվարց, Թաւմէր և Գերմանիոյ դաստիարակութեան պատմութեանը վրայ ուրիշ դրոշներ կը պատմեն, կանոնաւոր կերպով կազմակերպուած առաջին վարժապետանոցի (Էդունորմա) սկզբնաւորութիւնը 1704էն առաջ չանուովէրի մէկ մասին, այսինքն Հալլէի մէջ եղաւ: Վարժապետոնացներուն նորմաւ այսինքն խոնոնախան դպրոց ըստուեցաւ, կանոնական բառը ոչ հին նշանակութեամբ առնելով որ ուսուցիչներուն նմանելու օրինակ եղող դպրոց կը նշանակէր, այլ նոր նշանակութեամբ՝ որովհետմացուի դպրոց մը ան պատանի տղոց համար, որոնք նախնական դպրոցէ. կամ նաև վերին դպրոցէ մը անցած են, և վարժապետութալու պատրաստուիլ փափաքելով աւելի յառաջադիմութիւն ընել, մարդկային մաքին վրայ հմտութիւն, դաստիարակութեան սկզբունքներն իրեւ դիտութիւն, և անոր յեթուններն իրեւ արհեստ ստանալ կ'ուղեն: Գրեթէ ան ժամանակները՝ Մթայնմէց Մակապուրի մօտ Քլանդէրպէրի Աբբայութեան մէջ ուսուցիչներու կամ վարժապետաներու համար դաստիարութիւն մը բացաւ, զոր Ռէզէվից շարունակեց: Աս դաստիարութեան միջոցով՝ Ֆրանքէի և Ֆիլանտրոպեանց ոգին ու մեթոտը բոլոր հիւսիսային գերմանիոյ մէջ տարածուեցաւ: Արդէն 1830ին՝ բանասիրութեան և լատին՝ յոյն ու գերմաներէն լեզուներն ուսուցանելու ամենէն աղէկ եղանակնե-

րուն վրայ դլխաւոր համալսարաններու և բարձրագոյն դպրոցաց մէջ դասախոսութիւններ ըլլալը հասարակ էր: Վարժապետուններու համար կանոնաւոր կերպով կազմակերպուած առաջին ուսումնարանը 1738ին կողդինկէն հստատուեցաւ: և յաջողութիւն դանելով օրինակ և գրդիռեղաւ որ նոյնօրինակ տնտեսական և գործնական ուսումնարկութիւններ հետզհետէ Եկենայի, Հէլլէի, Հէլմսդատի, Հայտէլպէրկի, Պէրլինի, Միւնիքի մէջ և ուրիշ տեղեր հստատուեցան:

Դրուսիոյ Բոմերանիա գաւառին Սդէդդին քաղքին մէջ 1735ին նախնական դըպրոցաց վարժապետաներու համար առաջին ուսումնարանը հստատուեցաւ: Հէքբէր Ֆրանքէին աշակերտներէն մէկը, Քաղաքացւոց դպրոց (Էդունորմա) կոչուած դպրոցներուն որ բարձրագոյն դըպրոց ալ կը կոչուին, հիմնադիրը 1748ին Պէրլին նախնական դպրոցաց վարժապետներու համար ուսումնարան մը հստատեց, որուն թագաւորը մեծ խնամք ցուցուց, և 1752ին հրովարտակով հրամանը ըրաւ որ Մոր Մարգի և Բոմերանիոյ արքունի կալուածոց գեղերուն դպրոցներուն վարժապետները՝ Հէքբէրին հիմնած դըպրոցը մետաքսի և թթենւոյ մշակութիւնը սորվող աշակերտներէն ըլլան: որպէս զի տէրութեան յիշեալ գաւառներուն մէջ երկրագործական ուսումնան անոնց ձեռքովը յառաջ երթայ: Ապա հետզհետէ 1757ին չանուովէր, 1767ին՝ Պրանտէնպուրի, 1770ին ու 1800ին մէջ տեղը՝ գրեթէ բոլոր գերմանիոյ մէջ վարժապետաց ուսումնարաններ հստատուեցան, որոնք ըստ մասին կամ բոլորպին կառավարութեանց ծախքովը կը պահուէին: Եւ որովհետեւ յիշեալ ուսումնարաններուն հստացած վարժապետները՝ երկրին աղէկ վարժապետներու ունեցած կարօտութեանը բաւական չէին ըլլար, աս պատճառաւ օրըստօրէ առանձնական վարժապետանոցներ ալ կը հստատուէին, որոնցմէ ոմանք հասարակաց վարժապետանոցներուն հաւասար օգուտ ու կարեռութիւն ստացան: Ներկայ դարուս սկիզբը գերմանիոյ մէջ իրերեսուն վարժապետանոց յաջողութեամբ

յառաջ կերթային : Գաղփական յեղափոխութեան պատճառաւ յառաջ եկած պատերազմը դաստիարակութեան համար ժողովուրդին մէջ եղած շարժումը ժամանակ մը ընդհատեց , մինչեւ որ բրուսից մէջ դպրոցաց նոր կազմակերպութեանց յաջողութիւնը 1809ին սկսելով՝ գրեթե բոլոր Եւրոպական ցամաքին վրայ կառավարութեանց և անհատներու ուշադրութիւնը գրաւեց , և այնպէս եղաւ որ աս դարուս առջի քառորդին մէջ՝ ոչ միայն տարուէ տարի հարկաւոր եղած վարժապետաց խումբը մատակարարելու համար բաւական վարժապետանոցներ հիմնուեցան , այլ և հասարակաց կրթութեան գրութիւնն աւելի կատարելագործուեցաւ .

Գերմանական տէրութեանց մէջ հասարակաց նախնական հրահանգութեան նոր գրութեանը գլխաւոր սկզբունքներն են , Աախ . կառավարութիւնները . կ'ընդունին թէ իւրաքանչիւր հասարակութիւն իրաւունք , պարտաւորութիւնն և շահ ունի գրադապ գաստիարակութեանը համար ծընզաց ոչ միայն գործակից ըլլայ , այլ և միշտ կարելի եղածին չափ ազդու . յորդորներով և պատժական օրէնքներով առջեն առնէ , որ ծնողք իրենց աս գլխաւոր պարտաւորութեանը մէջ զանցառութիւն ընեն : Դպրոցի պարտաւորութիւն ըստածը , այսինքն՝ տղաք դպրոց զբկելու ծնողաց պարտաւորութիւնը , կամ առանին անոնց հրահանգութեանը խնամք տանիլը՝ 1643ին Սաքս-կութայի մէջ օրէնքով պատուէր եղաւ . 1659ին՝ Սաքսոնիոյ և Վերդէմպէրի մէջ , 1863ին՝ Հելտեսհայմի մէջ 1861ին՝ Կալեմպէրի , 1689ին՝ Հելլէ , 1717ին՝ Բրուսիոյ մէջ . և ներկայ դարուս ըսկիզբէն առաջ բոլոր գերմանական տէրութեանց մէջ ծնողաց համար աս օրէնքը հաստատուած էր : Բայց գլխաւորապէս վերջին երեսուն տարուան մէջ է որ Գերմանիոյ կառավարութեանց կարգադրութիւնները՝ տղոց դաստիարակութեանը համար ժողովուրդին ունեցած տրամադրութիւնն ու բարի կամքը պարտաւորութեան փոխելու կարող եղան : Աս ամեն գերմանական տէրութեան մէջ ընդհա-

նուր ընդունուած և իմաստութեամբ գործադրուած սկզբունքին պատուղները՝ ժողովուրդին նորակիլթ և նոր գործելու ըսկը ըստ մասին մէջ արդէն տեսնուած են , և պիտի տեսնուին , մանաւանդ որ գերմանից ամենէն պատիկ տէրութեան մէջ դաստիարակութեան գործը սահմանադրական երաշխաւորութիւն ու ձեւ ունի՝ ըսկել կ'ուղղնք թէ աս տէրութեանց մէջ դաստիարակութիւնը կամ հասարակաց կրթութիւնն ան գործերէն մէկն է , որոնց համար կառավարութիւնները ժողովուրդին պատասխանատու են :

Երկրորդ՝ իբր սկզբունք ընդունուած է թէ ամեն թաղի մէջ , բազմամարդութեան համեմատ , այլև այլ աստիճանի մշտնջենաւոր դպրոցներ բաւական թուով հաստատուելու են . և թէ ամեն մէկը վայելուց ու յարմար կերպով շինուած ըլլալու . ամեն պէտք եղած կարասին , գործիքներն ու դիւրութիւններն ունենալու է .

Երրորդ՝ բոլոր գերմանիա համոզուած է թէ կարելի եղածին չափ մասնաւոր կերպով վարժապետներ հասցունել հարկ է , որոնք , յարմար գիտութեամբ և ՚ի պաշտօնէ գաստու ըլլալու և իրենց կենացն ընթացքին մէջ երթալով բարձրագոյն աստիճանի դասաւուութեան համելու պատրաստութեամբ , ամեն աստիճանի դպրոցաց մէջ ուսուցիչ ըլլան :

Չորրորդ՝ ձանցցուած է թէ կառավարութիւնները դպրոցներն ժողովուրդին ամենէն ազքատ մասին անգամ մատչելի ընելու հոգ տանելու են . ոչ թէ դպրոցները ձրի առնելով , քանզի ասիկա քիչ դիպուածներու մէջ ըլլալու է , այլ զանոնք ամենուն համար աժան ընելով :

Հինգերորդ՝ իխտ հարկաւոր տեսնուած է որ վերաստեսչութեան կամ չորդաբարձութեան մարմին մը ըլլայ , որ եկացէ եղանակով կարգաւորուած կ'ուզէ ըլլայ , միայն շարունակ՝ ընդհանուր և պատասխանատու . որն որ ամեն տեղւոյ , ամեն դպրոցի և ամեն դաստուի դիտող ըլլայ :

Գերմանիոյ դաստիարակները՝ իբենց երկրին դպրոցացին դրութեանն յաջողու-

թիւն դտնելը՝ վերսիշեալ դպրոցական օ-  
րէնքին կուտան։ մանաւանդ վարժապե-  
տաց համար եղած օրէնքին։ Վարժապե-  
տաց համար եղած օրէնքը հետևեալ կ-  
տերուն մէջ կը բովանդակուի։ —

1. Ճանչնալ թէ հասարակաց կրթութեան գործին մէջ վարժապետաց պաշտօնը՝ ստուգիւ արժանապատիւ և կարեորաց տօնէ :

2. Բաւական թուով վարժապետանոց-  
ներ (Եդունոյ մալ) հաստատել, որոնց մէջ  
ուսուցչութեան տեսական և դործնական  
կրթութիւնն ընեն անոնք՝ որ հասարակաց  
նախնական դպրոցի մը մէջ ուսուցիչ ըլ-  
լալու կոչումը կամ դիտաւորութիւնը կը  
զգան. և ասոնց առած կրթութիւնն այն-  
պէս ըլլայ՝ որ վարժապետութիւնը իրեն-  
արհեստ իրենց կերանքին մէջ ինքնին ծաղ-  
կեցնելու կարող ըլլան:

3. «Բնիչներ կամ տեսուչներ ըլլան ,  
որոնք անձեռնհաս անձանց վարժապե-  
տութեան պաշտօնի մէջ մուտ դտնելու ը-  
թողուն . և արդէն գտնուածները , եթէ  
անարժան և եղեռնագործ ընթացքի մէջ  
կը դտնուին , մերժեն ու արտաքսեն :

4. Յառաջ երթալու դրութիւն մը ԸՆ-  
ԼԱՅ, որով հաւատաբիմ ուսուցիչներ հետ-  
զհետէ շահաւոր՝ և փափաքելի կացու-  
թեան հասնին :

5. Ուրիշ հասարակաց գործերու մէջ  
հրապարական պաշտօն վարող անձանց  
պէս՝ վարժապետներն ալ ոչ միայն շարու-  
նակ կամ ցկեանս գործածութիւն, այլև ըն-  
կերութեան մէջ աղեկ դիրք մը ունենան.

6. Կախապատրամտական դպրոցները ըլլան, որոնց մէջ վարժապետ ըլլալու փառաքը ունեցողները՝ վարժապետութեան համար իրենց ունեցած բնական յատկութիւններուն ու յարմարութեանը փորձը ցուցնեն, որ անոր համեմատ վարժապետանոցի մէջ ընդունուին :

7. Երար զարգացընելու համար ստէպի  
խորհրդակցութիւններ և ընկերութիւններ  
ունենան, ուր իրարու կարծիք իմանան,  
և իրենց փորձառութիւններն իրարու հա-  
ղորդեն :

8. Խաղաղութեան ատեն զինուորական

ծառայութենէ ազատ ըլլան, և ընկերական  
ու քաղաքային կենաց մէջ՝ իբր հրապա-  
րակական պաշտօնատէրներ ձանչցուկին :

9. Հիւանդութեան, տկարութեան և  
ծերութեան ատեն, և՝ ՚ի դիպուածի մահ-  
ուան՝ լրենց ընտանեացը համար դրամա-  
կան թռշակի մը ապահովութիւնն ունե-  
նան :

10. Գիրք և պարբերական թերթեր  
ունենան, որոնց միջոցովը տկարագոյն վար-  
ժապետներ իրենց արհեստին թէ բնիկ և  
թէ օտար երևելի և փորձառու անդամ-  
ներուն գիտութեանն ու յառաջադիմու-  
թեանը հաղորդ ըլլան :

Ասեասկէ առաջ երկու ընդարձակ յօդ-  
ուածներու մէջ, որոնց թիւերը վերը նը-  
շանակիցինք գերմանիոյ գաստիարակու-  
թեանը վրայ մեր տուած համառօտ պատ-  
մութեամբն ան երկրին գաստիարակու-  
թեան վիճակին վրայ ընդհանուր տեսու-  
թիւն մը տալէ ետքը, այսուհետեւ մաս-  
նաւոր կերպով ան երկրին ամենէն երևե-  
լի մէկ տէրութեանը, այն է Բրուսիոյ,  
վարժապետանոցներուն կազմակերպու-  
թեանն ու ուսմանց ընթացքին վրայ պիտի  
խօսինք, որ յետոյ անոր նախնական դպր-  
րոզագր գանք :

Ճշմարիտ է թէ անանի ազատ , բազ-  
մաթիւ ու երևելի ազդի մը դաստիարա-  
կութեան համար ըրածներուն մենք հա-  
զիւ թէ ամենափոքր մէկ մասը կրնանք ը-  
նել . Բայց ասանկ կարեւոր նիւթի մը մէջ  
գերմանիոյ պէս երկրի մը դաստիարակնե-  
րուն կարծիքները , անոնց դրութիւններն  
ու խորհրդածութիւնները , անոր կառա-  
վարութիւններուն խնամքն ու դրած օ-  
րէնքները գիտնալէն միթէ ամեննեին օգու-  
ժը չե՞նք կրնար քաղել :

Արանց և կանանց համար գերմանիոյ  
տէրութեանց մէջ առաջին և երկրորդա-  
կան վարժապետանոցներուն թիւը հետե-  
եալն է :

Բըռուսիա	ունի	վարժապետանոց	45
Աւստրիա	"	"	11
Սաքսոնիա	"	"	10
Գալիցիա	"	"	9
Վիերդէմպէրէ	"	"	8

Հաննովէր	"	"	:	.	.	.	7.
Պատոն	"	"	:	.	.	.	4.
Մնացած փոքր տէրութիւնները	մէկէն	31.					
Ծողոր Գերմանիոյ	մէջ ընդ ամենը						
վարժապետանոց	"	"	:	.	.	.	125.
							ՀՅՈՒՆԻՑԻՆ :

### ԷՄԻ ՄԱՐԴԻԿԻ ԳՈՐԾԸ

Վեր խոստմանը համեմատ լ . Էմէ Վարդէն գաղղիացի հեղինակին, ընտանեաց մայրերու գաստիարակութիւնը կոչուած խիստ անուանի գործէն հատուածներ գնելու կիրքէն քաղելով մինակ հատուածներ գնել էր. բայց աղդին մէջէն նշանաւոր անձինք մեր առ խօրհուրդն իմանալով մեզ զի խրատ տուին որ աւելի մեծ օգուտ ըրած պիտի ըլլանք, եմէ հեղինակն ինչպէս որ է, առանց համառօտելու գնենք. Յիշեալ բարեկամներուն խրատը մեզի իրաւացի երեցաւ: Արդարե Էմէ Մարդէնին կտորները՝ մեր թերթին ամենէն պատուական և ամենէն հետաքրքրական հատուածներէն մէկը պիտի ըլլան: Ասանկ կարեոր գործ մը անդամատելը՝ գործին շարունակութիւնը կարելով՝ անիկա շատ տեղ մթին կրնար ընել մանաւանդ որ չկայ գլուխ մը որ կարեոր նիւթ մը ըպարունակէ:

Պէտք է գիտնալոր Էմէ Մարդէնի գործը Հռոմի արգիլեալ գրոց ցանկին մէջ է. Թէպէտ Էմէ Մարդէնին Հռոմի ցանկին մէջ գտնուիլն անոր պատուոյն նուազութիւն մը չի բերեր, քանզի կենդանի հեղինակի մը ըսածին պէտ՝ մէկու կէս դարէ որ գաղիոյ երեելի հեղինակներէն թերեւու մէկը չկայ, որուն գործը Հռոմի ցանկին մէջ նշանակուած ըըլլայ, բայց և այնպէս աղէկ է գիտնալ թէ Էմէ Մարդէն ոչ թէ ամբարիշտ հեղինակ մը ըլլալուն համար արգիլեալ գրոց ցանկին մէջ մտած է, այլ Հռոմի քանի մը վարդապետութեանցը ինչպէս եկեղեցականաց ամուրութեանը և « Արտաքոյ Եկեղեցւոյ (այսինքն Հռոմայ Եկեղեցւոյ) ոչ գոյ փրկութիւն» վարադպետութեանը դէմ ըլլալուն համար: Էմէ Մարդէնի վերջին աստիճան Ճշմարտասիրութիւնն է

որ անոր անխնայ խօսել կուտայ ամեն մարդ կային հեղինակութեան դէմ, նաև իր Եկեղեցւոյն հեղինակութեանը դէմ, ուր որ իր առողջ դատած սկզբունքներուն հակառակ տեսած կէտի մը կը հանդիպի: Ճշմարտութեան կէտէն ճամբայ ելլող և Ճշմարտութիւնն իրեն նպատակ ունեցող մէկը միթէ կրնայ ուրիշ կերպ ընել: Արդէն առջի գլխուն մէջ Տէգարդ անուանի փիլիսոփային (որուն վրայ ուրիշ անդամ կը խօսինք) մարդ կային միտքը հեղինակութեան գերութենէն ազատող, և Եւրոպիոյ քաղաքակրթութեանը վրայ մեծ աղեցութիւնը ընող սկզբունքին վրայ խօսած ատենը, Էմէ Մարդէն աւանդութեանց և աստուածաբանական վարդապետութեց վրայ նուազ համարում մը կը ցուցնէ: բայց, ինչպէս քիչ մը ետքն ըսածներէն յայտնի է, ան խօսքերով կ'ակնարկէ միշն գարուն դպրոցականութեանը, ոչ թէ Գիրքին ապացուցուած Ճշմարտութիւնները, և յայտնութեան առողջ աստուածաբանութիւնը:

Վեր ըսածներուն ապացոյց՝ բուն խկ հեղինակին խօսքերը լսենք: Էմէ Մարդէն իր գործին երկրորդ տպագրութեանը յառաջաբանին մէջ հետեւեալ կերպով կը խօսի:

« Խսկ կրիւք եղած քննադատութեանց, և կրօնական կուսակցութեանց տէր մտրոց առարկութիւններուն պատասխան անդամ, չեմ ուզեր տալ: ասոնք Ճշմարտութիւնը թշուառ աւելորդապաշտութեանց մէջ մինակ կը տեսնէն: և իրենցմէ առաջ եղողներուն խօրհածէն տարբեր խորհիլ չեն ուզեր: Ես ասոնց դէմ ըսուելու բաներն բուն գրքին մէջ ըսած եմ: Մենք ասոնցմէ ոչ միայն կարծեօք, այլև դարերով բաժնուած ենք: Ուրիշ դարու մը աստուածաբանութիւնն ու նախապաշտումները կուրօրէն պաշտպանելով աս Ճշմարտութեան թշնամիները կրնան դիւրաւ յաղթանակիլ, երբոր աշխարհիս տիրող վատ կիրքեր ու գծուն շահեր Ճշմարտութեան դէմ կը յարուցանեն: բայց կայ հակառակորդ մը որուն վրայ յաղթանակելու կարող չեն. այն է ժամանակը:

Իր գործին երկրորդ տպագրութեանը մէջ ըստ վոփոխութիւններուն վրայ խօսելէ ետքը՝ կ'ըսէ . «Մինակ չորրորդ գիրքն է որ առանց սրբագրութեան և ծանօթութեան թողուցի» . Աս գիրքը բնութեան բարոյական օրէնքներուն ու Աւետարանին բարոյական օրինացը համաձայնութեանը վրայ ըլլալով անոր մէկ տողը փոխել, կամ մէկ պարբերութիւնն անգամ այլայլել կարող չէի . Հոն Աստուծոյ գործը Քրիստոսի խօսքին հետ բաղդատուած, ու տեսնըւած է որ Աստուծոյ գործն ու խօսքը միենոյն են . Սրբազն վարդապետութեանց վրայ միթէ ասկէ աւելի սուրբ գովեստ մը կրնայ ըլլալ . Ինչպէս կրնայ ըլլալ ուրեմն որ գրիս աս մասը մոլեռանդներուն ու ամբարիշտներուն նախապաշարումները միանգամայն ինծի դէմ յարուցանէր . Ի՞նչ կ'ըլլայ Աւետարանին լցուը, եթէ Աւետարանին թշնամիներուն հետանոր աշակերտներն ալ անիկա մերժենո :

«Այս դլուխները վերցուր, կ'ըսէին ինչծի բարեկամներս . ատոնք քու գործիդ յաջողութեանը կը վսասեն . Ճշմարտութեան դարը դեռ եկած չէ . ինչու համար ճշմարտութիւնը զուրցենք, երբոր անիկա անօգուտ պիտի ըլլայ, խիզճերը պիտի խըռովիէ, և ձեր ընելու օգուտներուն արգելք պիտի ըլլայ . Թողքանի մը էջ պակաս ըլլայ, որ կուսակցութիւնները քեզ գովեն, համալսարանը քեզ ընդունի, օրագիրները քեզ գովեն, և բոլոր կանայք ու մարք քու աշակերտներդ ըլլան : Ասոնց ես մէկ խօսքով կը պատախանեմ, և աս խօսքն արդէն ուրիշ առթի մէջ ըստ եմ, Ճշմարտութիւնն իմն չէ . ես անոր մէկ մասը շահելու համար ուրիշ մէկ մասը չեմ կրնար զանց ընելու :

### ՊԱԳՈՆ ԵՐ ՏԵՂԱԲՐԴ

Փիլիսոփայութիւնը Ճիշդ գիտութեանց գլխաւոր մէկ Ճիւղն է . մէկ կողմանէ կրնայ ըստիլ թէ գիտութեանց առաջինը և հիմն է . Քանզի փիլիսոփայութեամբ է որ մարդիկ իրենց ու արտաքին իրաց վրայ ունեցած գիտութիւնները բննելու, և անոնք ստուգելու ամենէն աղէկ մեթոդը, այսինքն Ճամբան կամ կուղէին մարդուս ծանօթութեանը դալ : Առկա առ կարգը փոխեց . ան ըստ թէ նախ պէտք է Ճանչնալ ինչ է մարդս, և անկէ աշխարհիս և Աստուծոյ գիտութեանը դալ . ուստի Սոկրատեան սկզբունքը «Ծանիր զքեզ» :

Հին փիլիսոփաները մինչեւ Պատոն և Տեղարդ թէ աշխարհիս, թէ Աստուծոյ և թէ մարդուս վրայ տեսական կամ վերացեալ կերպով մը կը խորհէին . կամ թէ ըստիկ՝ գիտողութեամբ և փորձառութեամբ եղելութիւններ գտնելով անոնցմէ ընդհանուր և միորինակ բնական օրէնքներ հետևցնելու տեղ, իրենց մոքէն շատ մը ենթադրութիւններ կը մտածէին . անոնց բոլոր գիտութիւնն ան ենթադրութիւններուն վրայ հիմնուած էր . ասանկով որ-

պատճառաւ փիլիսոփայութեան պատմութիւնը գիտնալ շատ հարկաւոր և հետաքրքրական է : Մենք մինակ երկու փիլիսոփայի վրայ համառօտիւ խօսինք . ասոնք են Պատոն և Տէգարդ որոնք գիտութիւնները վերանորոգելու համար նոր եղանակ կամ Ճամբայ մը հետեւ ճշմարտութեան համար մարդկային մտքին, մեծ քայլեր առնել տուին, ու իրենց յիշատակն յիրաւի անմահ ըրին :

Արդիկի եղած բաներուն առաջին ըսկը զբունքները, առաջին պատճառները, յետին ու վերջին ապացոյցները գիտնալ միշտ ուզած են և պիտի ուզենի : Եւ ասոնց վրայ հարկաւ իրենց ծանօթութիւնները կը շնինեն . Բայց գործ է գիտնալ թէ ինչ Ճամբայ բռնելով աս բաներուն վրայ մեր ստացած ծանօթութիւնները ճշմարիտ կրնան ըլլալ Ամենէն հին Ասիական ազգեր, ինչպէս Հնդիկը ու Սինէացիք իրենց փիլիսոփայութիւնն ունեցած են . բայց և այնպէս մեզի ամենէն աւելի ծանօթ փիլիսոփայ աղգը, կամ լաւ ևս ըսենք ան ազգը որուն մէջ յատկապէս փիլիսոփայութիւն և փիլիսոփաներ եղած են Յունացա ազգն է : Ուստի հիները սելով հարկաւ Յոյները պիտի իմանանք : Արդ ըստ հնոց փիլիսոփայութեան առարկոն էր մեկնել թէ ինչ է աշխարհնք և ինչ է Աստուծած, այսինքն բոլոր գոյութեան առաջին պատճառը . աս Ճամբով կուղէին մարդուս ծանօթութեանը դալ : Առկա առ կարգը փոխեց . ան ըստ թէ նախ պէտք է Ճանչնալ ինչ է մարդս, և անկէ աշխարհիս և Աստուծոյ գիտութեանը դալ . ուստի Սոկրատեան սկզբունքը «Ծանիր զքեզ» :

Հին փիլիսոփաները մինչեւ Պատոն և Տեղարդ թէ աշխարհիս, թէ Աստուծոյ և թէ մարդուս վրայ տեսական կամ վերացեալ կերպով մը կը խորհէին . կամ թէ ըստիկ՝ գիտողութեամբ և փորձառութեամբ եղելութիւններ գտնելով անոնցմէ ընդհանուր և միորինակ բնական օրէնքներ հետևցնելու տեղ, իրենց մոքէն շատ մը ենթադրութիւններ կը մտածէին . անոնց բոլոր գիտութիւնն ան ենթադրութիւններուն վրայ հիմնուած էր . ասանկով որ-

չափ փիլիսոփայ կ'ելլէր, այնչափ ալ դրութիւն կը հնարուէր: Յայտնի է թէ առ ճամբով երբէք Ճշմարտութեան չենք կը ռար հասնիլ: Օրինակի համար, ես ոսկւոյն ինչ ըլլալը չգիտնալով, երբէք ոսկի տեսած ալ ըրլալով եթէ մէկն ինձի սակւոյն ինչ ըլլալը հարցունէ, ես ալ իմ մարես անոր ոսկւոյ վրայ տեղեկութիւններ տալու սկսիմ, անհնարին է որ իմ տուած տեղեկութիւնս այնպէս ըլլայ ինչ և ինչպէս որ ոսկին է: եթէ հարիւր կերպով ալ խորհելու ըլլամ, հարիւրն ալ իրարմէ տարբեր պիտի ըլլան, և երբէք ան պիտի ըլլան ինչ որ ոսկին է: Նոյնպէս եթէ ուրիշ հարիւր հոգի ալ ինձի պէս ոսկին տեսած ըրլալով և անոր ինչ ըլլալը չգիտնալով, անոր վրայ խորհին և անոր մեկնութիւն տան, անոնց խորհածներուն և ոչ մէկը Ճշմարիտ պիտի ըլլայ: Ասոր նման էր հին փիլիսոփայութեան կերպն ու բնաւորութիւնը: Աս կերպը պատճառ եղաւ որ մարդիկ տեսնելով որ մեկնութիւններն ու կարծիքները միշտ իրար կ'եղանեն, և Ճշմարտութիւն մը երեան չելլեր, կարծեցին թէ ամենենին Ճշմարտութիւն չկայ, և ամեն բանի վրայ սկսան երկրայիլ, և ասկէ ելաւ սկեպտիկեանութիւնը որ ամեն բան ցնորք կամ երազ կը կարծէ: Մարդուս մտացածին մեկնութիւնները Ճշմարտութիւն համարելը որչափ յիմարութիւն է, նոյնչափ յիմարութիւն է ըսել թէ ամեն բան ցնորք և երազ է, տեսնելով որ մենք անոնց ինչ ըլլալուն չենք կրնար հասնիլ: Եթէ մենք իրերուն էութեանը, անոնց առաջին սկզբունքներուն և առաջին պատճառներուն չենք կրնար հասնիլ, գէթ միօրինակ տեսնուած բաներէն կրնանք հետեցունել ընդհանուր օրէնքներ որոնք ան իրերուն բնական օրէնքներն են: և ահա մարդուս հասու ըլլալու Ճշմարտութիւնն աս է: Ասանկ ընդհանուր օրէնքներ գրանելու համար՝ հարկ է որ մեր և արտաքին իրաց վրայ մեր տեսած երևութները գիտեցունել ընդհանուր օրէնքներ որոնք ան իրերուն բնական օրէնքներն են: և ահա մարդուս հասու ըլլալու Ճշմարտութիւնն աս է: Ասանկ ընդհանուր օրէնքներ գրանելու համար՝ հարկ է որ մեր և արտաքին իրաց վրայ մեր տեսած երևութները գիտեցունել ընդհանուր գիտեցուներ ու ճամբով երբէք երբէք ոսկի տեսած անոր փորձառու ըլլալով կրնանք հաստատուն, մէօրինակ ուստի և Ճշմարիտ օրէնքներ գրա-

նել: ուրեմն Ճշմարտութեան հասնելու միակ Ճամբան դիտողութիւնն ու փորձառութիւնն է:

Այնէն առաջ Պագոն ոորվեցուց աս Ճամբան, կամ գիտնոց մտադրութիւնն աս սկզբունքին վրայ դարձուց:

Ֆրանսուա Պագոն անուանի Անդղիացի փիլիսոփան 1561ին Լոնսարա ծնաւ: Եղիսաբեթ թագուհւոյն առենն արքունի կեցոց պահապան Նիկողայոս Պագոնի որդին էր, պատանեկութեանն առենէն դիտութիւնները բարեկարգելու հանձար ու փափաք կը ցուցնէր, բայց երկայն ժամանակ իր վարած գործերուն պատճառաւը բացարձակապէս իր աս կոչմանը դրազել արգելուած մեաց: Գաղիոյ Ճենրիկոս գին ժամանակն Անդղիոյ դեսպանին հետ Փարիզ եկաւ, ետքը հօրը մահուանը պատճառաւ հայրենիքը գառան առաջանաւ եղաւ, ու հետզհետէ քաղաքական պաշտօններու համելէ ետքը՝ 1562ին հասարակաց խորհրդարանին անգամ եղաւ: բայց Եղիսաբեթին օրովը շատ առաջ չկրցաւ երթալ: Աս միջոցին առիթունեցաւ զբաղելու ան գործերուն՝ որոնք անիկա ետքն անմահացուցին: Եղիսաբեթին մահուընէն ետքը, Յակոբ Ա: որ դիտունները կը սիրէր, Պագոնը այլեւայլ քաղաքական պաշտօններու մէջ յառաջացուց: 1617ին հօրը պաշտօնն առնելով արքունի կեցոց պահապան եղաւ, և հետեւ եալ տարին (1618) Տէրութեան առաջին խորհրդական (Կրան-Շանուէի) եղաւ ու միենոյն ատենը Վէլուլամի Պարոն և Սէնդ-Ալպանի վիգոնդ անուանեցաւ, բայց աս պաշտօնն հազիւ երկու տարի կրցաւ վարել, Պուբինկամիդուքսին արքահութեանցը զիշանելուն համար՝ իրեւ կաշառակուրծ ամբաստանուելով պաշտօնէն ձգուեցաւ ու 40,000 Սդէրլին տուժելէ ետքն ազատելով սկսաւ բոլորովին գիտութեան զբաղել, ու շատ գործերով, բայց մանաւանդ վերը յիշեալ Մեթոտովին իր քաղաքական կենացը մէջ կորսնցուցած համբաւին տասնապատիկն ստացաւ: Նոր մեթոտին վրայ Պագոնին հրատարակած դրութիւններ, « գիտութեանց պատօյն և ամսանը վրայ ո: և անօր գործարան (Նոյնու օրչանում) (կոչուած գործերն են: Պագոնին փիլիսոփայական երկասիրութեանը հիմնական գաղափարն էր այնպէս ընել որ գիտութիւնները մանաւանդ բնակտն գիտութիւնները նորոգուին և ունայն ենթադրութեանց ու ան տեսն:

գիտնոց մէջ սովորական եղած նուրբ ձեռնարկութիւններու տեղ՝ գիտունք սկսին ընել դիտողութիւններ ու փորձեր՝ որոնց մոլ եղելութիւններ երեան կ'ելլեն, և որոնցմէ բնական օրէնքներ կը մակարերուին։ այսպէս Պատոն փորձառական փիլիսոփայութեան հայր եղաւ, ու անոր շնորհիւը բնական գիտութեանց մէջէն ենթադրութիւնները վերցան։

Պատոնին բնական գիտութեանց համար ըրտծը՝ Տէգարդ բնազանցութեան (Մէթաֆիչի) կամ խորհելու մէջ ըլքաւ։ Ինչպէս ըստնք, հին փիլիսոփաները գոյութեան ապացոյցը մարդէն դուրս արտաքին իրաց կամ աշխարհիս և Աստուծոյ մէջ կը փրատէին։ Սոկրատ մերժեց աս դրութիւնը և իմացուց թէ գոյութեան առաջին ապացոյցը մարդս իր մէջը փնտռելու է։ Բայց Սոկրատին սկզբունքը թէպէտ իր ժամանակուան վրայ ազդեցութիւն ըրբաւ, բայց փիլիսոփայութիւնն աս սկզբունքը որոշ կերպով ըսմբռենեց և չդրկեց։ Տէգարդ առաջին եղաւ որ բնազանցութեան մէջ ալդիտողութեան և փորձառութեան կերպը մտցուց։ Աս կործանումն ընելու միջոցը տարակոյսն է, բայց կանոնաւոր տարակոյսը, այսինքն անկեղծ ու խոհական տարակոյս մը, որն որ ծանօթութիւնները ճշմարտել կ'ուղէ ոչ թէ ոչընչացունել։ Չարակուսելով մարդս իր մորքին անկանոն կերպով ըստացած ծանօթութիւնները կը ջնջէ։ Երբոր միտքը ճերմակ թուղթ մը կ'ըլլայ, այսինքն երբոր բալթովին պարապ կըթուի, իրաք պարապ չէ։ Քանիզի տարակոյսը որ սխալները կամ մոլութիւնները մերժեց։ Ինք իրիւ առաջին ճշմարտութիւնն հոն կը կենայ որուն վրայ կրնայ նոր շինուածը շինուիլ։ Միտքը կը ստիպուի ըսել, իւ պարակուի մէտուրեմն կը խորհիմ։ և ենի կը խորհիմ, ապա գոյմ։ Այսպէս գոյութեան անհակառակելի ապացոյցը մարդս իր մէջը կը գտնէ։ Եւ աս ապացոյցը կ'ըլլայ շղթալի մը առաջին օղը որով ուրիշ խնդիրներ ինքնին կը լուծուին։ Գոյութիւնն ապացուցուելէ ետքը՝ արտաքին մարմնոց և առաջին պատճառին գոյութիւնն ապացուցանելու հարկ չի մնար։ Տէգարդ թընէ, կամ կարդեսիս կոչուած անուանի գաղիւացի փիլիսոփան 1592ին Դուրէնի մէջ լահէ ծնաւ ազնըուական ընտանիքէ, Յիսուսեանց քով որդեցաւ ու գլխաւորաբար փիլիսոփայութեան մէջ անուանի եղաւ։ Գիտութեանց մէջ եղած թերութիւնը շատ կանուխ ի-

մացաւ, բայց զինուորական վիճակը հազիւթէ անոր իրեն սիրելի եղած ուսմանը զբաղելու կը ներէր։ Տէգարդ 1620ին զինուորական ծառայութիւնը ձգելով ըսկաւ ճամբորդութիւններ ընել։ Գերմանիա, Հոլանտա և Իդալիա պատեցաւ շատ անդամ փարիզ եկաւ։ Իր ընտրելու վիճակին վրայ երկայն ժամանակ երկմիտ ըլլալի ետքը՝ որոշեց որ հայեցողական ուսմանց պարապի։ և աւելի հանդարտ ըլլալու համար՝ Փարիզ թողուց ու Հոլանտա քաշուեցաւ (1619), ուր մերթ Ամսդերտամ, լահէ, ու մերթ հյնտէ կիսթի և իկնոնտի զուարձալի միայնութեանցը մէջ կը բնակէր։ Իր աշխատառութեանցն առաջին պառողն եղաւ «Ճառ աշխարհի», անունով դրութիւն մը ուր, կալիլէ ոսին պէս երկին շարժելը կը պաշտպանէր, բայց երբոր կալիլէ ոսին դատապարտուիլը լսեց, խոհեմութեամբ դրէին ան մասը վերցուց։ 1647ին Մեթոտի վրայ գրած ճառը Տէգուր Տը լու Մէթափ հրատարակեց, որուն մէջ իր նոր սկզբունքը կը բացատրէ։ Տէգարդին գրութիւնները շատ զարմացողներունեցան։ բայց անոր դէմ թշնամիներ ալյարուցին որոնք անոր հակառակելէ զատ, անիկա սասակութեամբ ալ կը հալածէին։ Տէգարդ գաղիոյ մէջ կենալու համարձակած չէր, ան երկրին սաստիկ մոլեռանդութեանը պատճառաւ, ուր Արիստոտելի փիլիսոփայութեանը դէմ խօսիլն՝ աւելանին դէմ խօսելի աւելի յանցանը էր։ Հուլանտայի մէջ աւելի ազատութիւն վայելէ կը յուսար, բայց Հուլանտայի բողոքականութիւնն իրեն վտանգաւոր պիտի զարգանութիւնն իրեն վտանգաւոր պիտի ըլլայ, Հուլետի ուսումնասէր Քրիստոնէ թագուհին հրաւիրուելով 1649ին Սլովակիա պարագակաւ պիտի այրուեին։ Տէգարդ նորէն գաղիա գալու ստիպուեցաւ, բայց գուշակելով որ Ծիչլիէ գարտինալին քաղաքականութիւնն իրեն վտանգաւոր պիտի ըլլայ, Հուլետի ուսումնասէր Քրիստոնէ գնաց, բայց եղանակին սովորած ըլլալով 1650ին յիսուն ու չորս տարուան մեռաւ, երբոր բոլոր Եւրոպա անոր մեծ հանձարին արժանաւոր պատիւն ընելու ըսկըած էր։

Մասնաւութեան հետեւալ լաւագիւն։

ԽՄԲԲԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՏՊԱՐԱՆԻ ՏԿՈՐԵԱՆ

Ա. ՃԵՎԱՀԻՐՁԵԱՆ